

ծաղկանց վրայ զմայիլել, թռչնոց բռնն ու ձագ-
տին նկատել, անասնկաց զլուսիները գգուել,
տառապելոց սրտի եւ արդեամբ կարեկցիլ, եւ
մարդկային սեռին յառաջդիմութեանը նպաստել:

« Ծնորդէ՛ յետոյ մեր ծնողացը հետ յիթուհը
չբթանց եւ կուրծ կրծոց իրարու հետ պատած՝
անմեկին եւ անբաժան թռչել սակէ, եւ քու
կամեցած նոր բնակութիւնը մտնալով՝ ըստ հա-
ճոյիցդ մնալ: »

Խ. Պ. ՄԻՍԱԲԵԱՆ

Հսկող կանթերը

Կը պըպըպայ կանթերն հըսկող գիշերուան,
Եւ կ'արիւնէ լըռութիւնը սեւեակին:
Պասկերները կ'ոգեվարին պատին վրան,
Եւ ժանեակներ կուշան ակուրջ ամեն դին:

Քընկուշ շաւքարն՝ ամեն գիշեր՝ զըբուրեան
Այքի մը պիս կը հըսկէ հոն տըւնդին,
Եւ կը նայի այգերուն որ կը մընան
Անրուն՝ զանուած ըսուերածուփ ձեպունին:

Ան կը չըսէ հեծն ու հստայ հեփ սիրտին.
Եւ ակնողնին վրայ կը հեռայ ցոյն յեփին,
Դեռ այց չեղած, ետք պատրոյրը կը հիծօք:

Երկար մըռայ զանգակներու հոգեկան՝
Ինք, կարեկից, շողով մ'անուշ գրգուսակի
Կ'օժէ — որպիս թէ մօտ հոգին ըլլար ակ:

ՎԱՀԱՆ ՄԱԼԷՋԵԱՆ



Ա Ն Ի

(Այցելուի բռուցիկ յիտղութիւններ)

Կէս գիշերից անց՝ Թիֆլիսի կայարանում:
Այլացիդ, այլախզու, այլատարազ մի երկսեռ
բազմութիւն՝ իրար հրմշակելով, իրար կանչե-
լով դրո՞ւ է տալիս հագիւ կանգ առած գնացքի
վրայ, տեղ գրաւելու համար:

Մի սուր, յուսանատ ճիչ, անձկութեան
աղաղակի նման: Ըոգեկառքը գողգոլում է, ու
մենք թռչում ենք դէպի Ալեքսանդրապոլ:

Անցեալ տարուայ յունիսի վերջերումն ենք:
Գնացքում օդը կապարէ պէս ծանր է ու ճնշող:
Մլուկներն ու լուերը միւս կողմից, մեզ հա-
լածում են դռնակների մօտ: Բայց, ինչպէս
գնացքի մէջ, նոյնպէս եւ դրսում օդն անշարժ
է: Ո՛չ մի շարժում, ո՛չ մի հեւք մթնոլորտում
ի զուր ենք մեր այրուած ճակատն ու կոկորդը
կարկատում դէպի զուրս, դռնակի պատուհանից
անդուռնդի մտայլ երախի նման բացուած դէպի
գիշերը. արեւից խանձուած հեռաւոր բացաւ-
տանները եւ դաշտերի տաք շունչն է միայն
նրա խուժում: Բայց պէտք է ստաւօտ շատ
կանոխ ոտքի վրայ լինիլ, բմբոխնելու հա-
մար Դիբեսի ձորակի վայրի գեղեցկութիւնը:
Ու ամենքս մի մի անկիւն ծուարում ենք:

Առաւօտեան ժամի Է-ին, երբ լոյր ձեղըւում
է, պատրաստ կանգնած ենք պատուհանների եւ
դռնակների տակ: Մեր շուրջը, աջ ու ձախ,
բարձրանում են արեւադարձային բուսականու-
թեամբ զանգրաւորուած սարալանջիւր, որոնց
տակ երգելով, խաչտալով թաւալում է Գի-
բեոսի դետակը: Ահա՛ Սասնանի կանանչ սարերն
ու բլուրները: Բնութեան մէջ շատ քիչ անկիւն
կայ այնքան դիւթիչ ու այնքան նկարագեղ.
որքան Գուգարաց այս կն աշխարհը: Վեր ես
նայում, սարերը իրանց գլուխը կախած դիտուում
են ակնապիշ. նրանք զարւանում են կարծես
իրանց զարաւոր լուռ ու խաղաղ կեանքի մէջ
կատարուած փոփոխութեանց վրայ: Նրանք
ո՛րքան բաներ էին անել. իրանց շուրջն զգա-
ցել էին մարդկանց ոգեկորուիլը, ցնծալը, վհա-
տուիլն ու տխրիլը. նրանք ունեցել էին տենդի,
յուզման ինչպէս եւ լքման ու մտայլ անդորրու-
թեան բուսականութեան բայց այդ բոլորը եղել էր ժա-
մանակաւ, միմեան ինչպէս լացը աղմկել էին